

17444

891.99  
U-51

4. Tongue  
1920



# Յովսէկի Սինական



Հայտարակութիւն

“Կ. Ա. Վ. Ռ Օ Շ” Ի



Ա. Պոլիս

Թպագրութիւն

Ա. Օ Հ Ա Ն Ե Ա Կ

1920

891-99  
4-51

ՅԱՎՈՒՅՔ ՍԻՆԱՆՆԵԱՆ

99  
51

ԱՅ

ՀՈԳԻՆ ԱՍՈՒԹՆԵՐ



2003

Խ. Պոլիս  
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ԿԱՎՈՒԾ»Ի  
Տպագր. Ա. ՕՀԱՆՆԵԼԻՆ

1920

Հ Ա Գ Ի Ւ Ա Ս Ո Ւ Պ Ն Ե Ր

(15)

## Լ Ե Մ Ե Ծ Ի Ւ Ն

Ն Ե Ա Յ Ա Շ Ա Բ Ա Շ Խ Բ

Ես կը քաղեմ ճամբաներէն ուր երբե՛ք  
Մարդչէ՛ ապրած, վարդչէ՛ ծաղկած և բննաւ  
Արծիւ մ'անգամ այդ եթերէն չէ՛ ճախրած.  
Ու չկայ հոն կաթիլ մը ջուր, ուր՝ ծարաւ  
Անցորդ մ'եմ ես: Երբե՛ք չըսէ՛ք ինձի հէ՛ք...  
Չկայ նշոյլ և չկայ հոն Ասաբւած...:

Անցորդն եմ ես անապատին այդ վայրի,  
Փոթորիկն հոն հուր աւազով կը խալայ.  
Կհանքըն է ան անապատին այդ թշուա՛ռ.  
Թող հոգիս հո՞ն տրդու մը պէս հնձկրլուայ,  
Ո՞չ ոք ահանէ արցունքըս հիր ուր կ'այրի  
Կհանք մը մատաղ՝ սև վիշտերու մէջ հըսկայ...:

Զգացումս անապատին մէջ մարի,  
Երազըս հոն թող մահանայ րիբաւ մահով.  
Յոյսըս պատրանք, և հոգիս հոն սև հագնի,  
Խաչուի սէրըս, մարմինըս հուր աւազով  
Ատրուշանի ինկող զո՞ի պէս այրի,  
Ես չեմ ուզեր, ո՞չ յաղթանակ, ո՞չ դափնի...:

46543-այ



31491-64

## ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Տըւէ՛ք ինծի Գողթաններէն մի քընար,  
Տըւէ՛ք ինծի քընարն ազգիս բաղմալար,  
Նոր Վահագնի համար երգեմերդ մ'այսօր,  
Դափնի մ'ըլլայ երգս իր ճակտին փառաւոր:

Խաւար ճամբուն մութ երկինքին տրուիր լոյս  
Քեզի լնծայ բոլոր երգերն իմ հոգւոյս,  
Ցեղէս ծընար, Յեղըս ծընար, ո'վ հըսկայ,  
Նեմեսիսեան հազար դափնի քեզ ընծայ:

Քեզի՛ ընծայ, ո'վ Հայկածին վեհ Տիտան,  
Անունըդ միշտ պիտի յիշէ Հայաստան,  
Եւ պատմութեան էջերուն մէջ ոսկետառ,  
Քանդակելով պիտի պահէ դարէ դաշ'ր:

## ՍԻՐԱ. Բ. Բ Ո Ւ Փ

Դարձի՛ր, ո'վ սիրտ իմ, սիրոյ ովկէան,  
Որ մէջըդ լոգնայ լուսընկայ լէջլան,  
Փըրփուրովըդ ձիւն՝ օծէ՛ մարմինն իր,  
Ո'վ սիրտ իմ, դարձի՛ր Ովկէան մ'անծիր:

Հազար ծաղիկի դըրախտն է լէջլան,  
Թո՞ղ զիս ընտըրէ իրեն պահապան,  
Կը սպասեմ անքուն, չեմ ուզեր ջուր, հաց,  
Կը բաւէ քաղցիս համբոյր մը լուտաս:

Դարձիր, ո'վ սիրտ իմ, վարդաստան մ'անհուն  
Ու վառէ՛ ծաղկի լոյսերը փաղփուն,  
Լէջլան գեղգեղէ երգեր քո՛ մէջէն,  
Տերեւներդ հոգի առնեն աւաչէն:

Դարձի՛ր, ո'վ սիրտ իմ, հեթանոս մը դուն,  
Բագինները ըլլան կին ու գինետուն:  
Զիս խըման ըրէ՛, սիրուհիո՛ շարա՛ր . . .  
Հմակեմ, բայց ո'վ սիրտ, եղի՛ր միշտ պարապ:

ء ئ ؤ ئى ئە ئە

ԷԱԱՌ, ԸԱԱՌ, ախ կեանքըս քուն մը անհուն,  
Քուն՝ որուն մէջ հէքը կ'ըլլայ մերթ արքայ...  
Եւ մերթ արքան կ'ըլլայ թիշտառ մը անսուն...  
ԷԱԱՌ, ԸԱԱՌ, ախ կեանքս քուն, կեանքըս քուն  
ԷԱԱՌ, ԸԱԱՌ, կեանքըս երա՛զ, ախ, երազ...  
Երա՛զ՝ որուն մէջ մարդ երբամն անըլլպայ  
Կը կարծէ իր բոլոր վիշտերն են մեռած...  
ԷԱԱՌ, ԸԱԱՌ, կեանքս երա՛զ, ախ, երա՛զ...  
Կուրծքիս ոեղմած քինար մ'անո՞յշ, բազմալար,  
Հուրիներու համբոյրներով արբեցած,  
Ախ, հիսաէի երջանիկ սէր ու գերթուած...:  
Խաչն այս մարմար այդպէս թեթև կ'ըլլար, ՏՏՒՐ,  
Երազին մէջ միայն չենցող են վարդեր,  
Արշալոյսին՝ փոյթ չէ հոգիս մահանար...:

## ԿԵՍՊԱՍՏԵՐ...

Մենաստանիո զբունակն ամուր փակած ևս՝  
ձակասո առած ձեռքիրուս մէջ կը խոկամ,  
Ալ ոչ մէկ ձայն, խուցըս դամբան մ'է կարծես  
Ուր մեռելի պէս գալկացած, կը գողած:

Ական, իմ յոյսեր, իմ անոյշ սէր, երազներ՝  
Ազագայի մարմարսկերտ դըղետկիս,  
Ըսէ՛ք, ըսէ՛ք, ձեր հերոսին կեանքն ա՞յս էր  
Ական, զիս առօք՛ք, վարդ անցիւալիս, հիւղակիս, ...

Վերջալոյ ի ցոլքերն ազօտ կը մարին  
Արտասուրքի ծովուն վըրայ արիւնոտ ,  
Ու ո՞չ մէկ աստղ կ'ելլէ վըրայ կամարին :

Զեռքերուս մէջ ճակատա տուած մահանոտ,  
ես կ'ըսպասեմ անակնկալ այցելու,  
Յոյսի մը որ գայ իմ դաւորս զարմելու . . .

ԱՆՑԻՐ, ԿՈՅՑՈ

Աշխարհ մութ է, անցի՛ր, կոյս,  
Սիրտս է մըռայլ, չունիմ լոյս :

Տե՛ս, քընարըս վար ինկաւ,  
Ա՛լ համբոյրիդ չեմ ծարաւ :

Գընա՛, սիրէ՛ ա՛լ օտար,  
Յանձնէ՛, անո՛ր, սէրբ վառ :

Ո՛չ սէր ունիմ, ո՛չ նախանձ,  
Եւ ոչ Սրեւ ու Աստուած . . .

Լոյսըս ինձմէ հեռացաւ,  
Ինկաւ Աստուածն իմ անձկաւ :

Սըգաւորի խուցիս մէջ  
Հեծկըլտուքներ կան անշէջ :

Կ'ըղձամ՝ կեանքի գարունէն  
Քաղել վարդեր ես նորէն :

Բախատի լուծին տակ անգութ  
Պիտի խամբին, ի՞նչ օլուտ . . . :

Աէրբդ սիրով կ'ուզեմ, կո՛յս,  
Պահել խորքին մէջն հոգւոյս :

Բայց, կը վախնամ, կը խամբիս,  
Ալանչերուն տակ քընարիս . . . :

Ե Յ Ա Զ Ւ Ս

ՄԵՆԵԿԻԲՆ մէջ մինակ՝ բեհեղ մը նուրբ մերկ ուսին  
Մահմէն վըրայ երկարած՝ ինչպէս ծովուն մէջ լուս  
Ճակատն առած ձեռքին մէջ, մազերն առկախ ուսին  
լուռ կը դիմէ պատկերն իր՝ հայելիքն լուսելիքն :

Պատկերը մեն Հիւկօին հայելիքն յանդիման,  
Տեսարանէն արբեցած՝ կուտայ իրեն պատասխան,  
Երջաղգետին ծայրէն կարճ ցաթեց բուժքը հոլանի  
Որուն ի տես աշեւոր սիրան իսկ կ'ըլլայ պարմանի.

Բամբիշ մ'է ան, ով Հիւկօ, երգէ՛ երգը բամբչային  
Արեւն իշ մէջ կը չիկնի, ահա՛ կուրծքը ովհէան,  
Ծով են աշերը բոցեղ, ալի՛ք՝ մազերը երկայն...

Կարենայի՛, ով հրճուանք, կուրծքին վըրայ թաւշայ  
Անէացա՛ծ, վերացա՛ծ, երազի՛ս հետ մարմացած,  
Ապրիլ կեանքը մէ՛կ վայրկեան, պատրանքներէն մերկաց

## ԿԵՐՏԵՆՔ ՏԱՀԱՐԴ ՄԵՐԻՆ

Կը սիրէի, ի՞նչ սիրով, մի՛ հարցըներ ան երբե՛ք,  
Յայնժամ իմ աստղը սիրոյս ունէր քօղեր ամսկ ու բալ,  
Անապատի մէջ բնչպէս կըրնար սիրել սիրոս աներգ,  
Մի՛րալս՝ որուն եր մարած յուսոյ յետին ճածանչն ալ:

Հալածական մ'էի ես, հալածական մ'էիր, հէք,  
Բըռնակալի դիւային վըճռեղի կարմիր, անայլայլ,  
Կառավինատուն աքսորուած՝ Հայեր էինք բազմավէրք,  
Կառավինատուն՝ ոռիսակն ուր կուլայ արցունքանդայլայլ:

Հոն, ես սէրով մը վերին պաշտեցի քեղ զերդ Առերբ կոյս,  
Զի գո՛ւն, հողի՛ս բուժեցիր, գարմանելով վէրքըս խոր,  
Պալասանի տեղ տըւիր արտասուքըդ գերայոյդ . . . .

Յուշըդ անջինջ պոռթիւլով սիրակն զքեղ պաշտողին,  
Հայ արեւին տակ, Մարի՛ս, կ'արձագանդէ երզը նոր.—  
Կ երտենք տաճարը մերին, ուր սէր, վերէ՛ժ փողփողին . . .

Ծ Ա. Ռ Ի Ն Մ Ա Հ Ը

Պատի մը տակ թողլուքուած,  
 Ու հոգւոյս պէս մէնաւոր  
 Ծառ մը տեսայ մըրկուած  
 Աշնան հովէն ահաւոր :

Վերջին տերեւ մը մընաց,  
 Որ օդին մէջ կը ժըպտէր,  
 Աւազ, կայծակբդ յանկարծ  
 Այրեց ծառը, անո՞ւթ Տէր :

Մինակ եմ, մինակ, օտար երկընքին  
 Ներքեւ թափառող կոյր մուրիկին պէս  
 Կ'անցնիմ համրաքայլ, տաղեր՝ վըշտակէ՛զ  
 Նըժուկն սըրտիս մէջ կուլա՛ն, կ'արիւնի՛ն . . .

Ի զուր կ'ըսպասեմ յոյսիս երկունքին,  
 Արեւը շունչէս սառեր է կարծես,  
 Ա՛լ տաղերն ի զուր կ'արիւնին սըրտէս,  
 Զի չարձագանդած կ'իյնա՛ն, կը մարի՛ն . . .

Ո՞ր բերանն ըրաւ զիս անիծահար,  
 Բաէ՛ք, ո՞ր անդութ ձեռքը վատարար  
 Երնիէս առաջ արեւըս զարկաւ . . . :

Զի ծով արցունքիս կարեկցելով դեռ  
 Թըշուառիս քովէնչո՛ւք մ'անգամ չ'անցաւ,  
 Ի՞նչու զիս այսքան որբացուցիր, Տէ՛ր . . . :

Ա Զ Ե Ր ՈՒ Ւ Դ Ս Է Զ

Ո՞վ կոյս, այսօր ես հրձուանքով մ'անանուն,  
Աչերուդ մէջ կը կարդամ կեանք մը անհուն,  
Հո՛ն եմ ինկած, կ'ուզեմ մընալ հո՛ն, յաւէտ,  
Ու դաշնակել քեզի տաղեր սիրաւէտ:

Սիրաւս կ'ուզեմպարպել սրտիդ մէջ հրավառ  
Սիրտէդ ըմպել անմահական ծո՛վ նեկտար,  
Միշտ քեզ երգել, միշտ քեզ հեղել ու մընալ  
Կ'ուզեմ, կ'ուզեմ աչերուդ մէջ մատուռ:

Ու խորանին մօտ ծընրադիր երգել միշտ,  
Կոյսն երկնային, և երկրային, լուսադէմ,  
Մոռհալ անոր հուր զըրկին մէջը անվիշտ  
Թէ անհունին մէջ, աննշան, հէ՛ք հիւր մ'հմ:

Ս Կ Բ Ա Տ Մ Ա Յ Ա

## ՆԱԶԱՏԱԿ ԱՍՏՈՒԱԾՆԵՐՈՒՆ

Հոգիս ծարաւ աղօթքի ,  
 Կիսակործան տաճարին մէջ ծընրադիր  
 Կ'աղօթեմ ես , ո'վ մեռեալներ . . . :  
 Ըմբռստացած հոգիս քէն ու կայծակ  
 Դաշոյնիս չուրջ կ'աղօթեն , . . .  
 Տէ՛ր փոխուած են բոլոր վանկերն աղօթքիս  
 Կ'աղօթեմ ես վըրէժիս, ե՛ս կ'աղօթեմ Վաւ  
 հաղնին

Գրնա՛ , Իշտար ,  
 Անժահական ջուրը սուրէս պիտ՝ հոսի ,  
 Ահա , ահա՝ ձշմարտութիւնը կեանքին ,  
 Արիւնն արեամբ պէտք է լուալ  
 Թր յաղթութիւնն անթերի՝  
 Վըրէժն ըլլայ կատարեա՛լ :  
 Շիրիմներէն անծանօթ ,  
 Հովերն ահա՝ հուսկ ճիշն անոնց կը բերին

— «Կեանքն արիւն է , արիւնն է կեանք ,  
 Վըրէժն ողի մ'անրւած ,  
 Հայրենիք , կայծ , Գաղափար ,  
 Կ'ինան բոլոր հողվար ,  
 Երբ գուշը , սուրբ թողուշը վար ,  
 Լոկ շղթաները գաֆան  
 Կ'ողջունեն Մայրն Հայաստան . . . :»  
 Մա՛յր , դուն կ'ուզես յաբութիւն ,  
 Կեանք , հոգի և փըրկութիւն ,  
 Բոլորն յուսա՛ , յուսա՛ բոլոր , ո'վ Մայր ,  
 Կ'ըլլանք արծիւ , կ'ըլլանք գոհ ,  
 Կը՛լլանք նոխազ հիմերուդ ,  
 Կոտսանք քեզի՝ սո՛ր ծընունդ . . . :  
 Աստուածներուդ նահատակ ,  
 Վեհ հոգիներն անսպակ ,  
 Քո՛ւ երկընքիդ վըրայ , Մա՛յր ,  
 Տէ՛ս , միացան Արշալոյիդ վեհափառ . . . :



ԱՍՏՐԱԾ ՄԻՋԱՅՄ ՄՕՏ

Գերեզմանատան մէջ կը թափառիմ,  
Անձանօթ ձեռք մը զիս կը հալածէ,  
Շուրջըս պատեր են նոճի ու շիրիմ,  
Աւա՛զ, անոնց տակ սէրըս թաղուածէ:

Դողդոջ ձեռքերով քարր տապանին  
կը նետեմ մէկ կողմ, ո՛վ երազ վայրի,  
Սէրըս հոն լալով ձեռքը ճակատին,  
Ծարաւով մ'անհուն ինծի կը նայի:

Բանտուած աչքին եղերերով լուռ  
Սուր սրաքի սէս կը ծակէ հողիս,  
Կ'ըսէ. «Եռացա՞ր զիս, ունցիրկս է թափուր  
Ճակատդ երկարէ սառած շթունքիս. . . .»

«Մազերս դեղին, հասակըս թեղին,  
Ու սէրըս զուլալ, յանձնեցի շիրիմ  
0՞ն, զանկըդ փշէ՛ զարնելով քարին,  
Միացի՛ր ինծի, սէրովըդ կ'այրիմ. . . .»

Ես աստանդական աշուղի նըման  
Բան մը կ'որոնեմ, աւա՛զ, անօդուտ,  
Տարածուեր են լոլ նոճի, գերեզման,  
Օ՛, ո՛չ Աստուած կայ, ո՛չ ալ լոյս մ'աղօտ:

\* \* \*

Մենաստանիս մէջ մինակ եմ կրկին,  
Երազ մ'եմ տեսեր խամրած սիրոյս մօտ,  
Խուցըս չողովեր նըշոլլը լոյսին.  
Ես երազեր եմ խամրած սիրոյս մօտ:

\* \* \*

Մարդը զոհ մըն է և աշխարհ թատրոն,  
Ու Աստուած՝ դահիճ, իսկ սէրը՝ նոխա՛զ,  
Կեանքը՝ տառապանք, երգը՝ հեկեկանք.  
Ես թշուառ ճամբորդ յոյսերով ցամքած,  
Կ'անցնիմ գլխիկոր արցունքըս բանտած:

## ՅԱՐՈՒԹԵԱՆ ԳԻՇԵՐ

Հայել Կարապետանին

Յարութեան գիշեր,

Հին ուրախ յուշեր,

Ծուշեր հոգեցոյդ,

Աց կուտան հողւոյս :

Փլատակներէն,

Աւերակներէն,

Հոգիս ելած դուրս,

Հազեր է արնդուս :

Ու կուտայ ողջոյն

Յուշերուս թրթոռուն.

Յուշերս են հիւրեր,

Ասցեալս են բերեր :

Ես իրենց ի՞նչ տամ.

Ներկաս չէ փարթամ.

Զունիք ժըպիս մ'հուր . . .

Կը մեկնին արխուր . . . :

Հոգիս միայնակ՝

Կուլայ գլխահակ,

Ու կ'իջնէ կըրկին

Իր վիճը մթին . . . :

## ՈՎԿԻՆ

Ովկին, ովկին, նախախորանը սիրոյս,  
Վկրածլնած գեղուհիդ հին դարերու,  
Աշխարհակալ քանիք արքայ արքեօք քու  
Սիրոյդ համար լացաւ մինչեւ արշալոյս :

Ախ, քանիներ արդեօք քեզմէ սիրուեցան,  
Հուր գրրիդիդ մէջ արդեօք քանիք անըստաներ  
Դարձան արքայ, քանուի սըրտիդ են յաղթեր,  
Քանիներ ալ դըժոխ սէրէդ այրեցան . . . :

Հսէ՛, ըսէ՛, քանիք պարման ինձ նըման  
Արիւնախառն իր արցունքովիր օծուած  
Իր առաջին սիրոյ սալմոն է՛, բերած  
Բեզի՛ ընծայ, ո՛ պաշտելիդ յաւիտեան . . . :

Ա' ինձնըման քանի՛ սիրող կուրծքիդ վրայ  
Հիացընոր, ըստինքներէդ զոյդ մ'ողկոյզ,  
Մութ գիշերէն մինչեւ շնչող արշալոյս  
Սէրըմպեռով դարձան գիշեր մը արքայ...:

Եւ գուն, անյագ վարարին պէս տըրփալիր,  
Քանի՛ սիրող սիրատոչոր թեւերուդ  
Մէջ քամեցիր, զի այդ հրճուանքն է հոգւոյդ.  
Զէ՞ որ զիա ալ համբոյրներովդ այլեցիր...:

Բայց ես ի՞նչու, ի՞նչու քեղմէ չի փախայ.  
Ուներուդ մօտ մանկան մը պէս ծընբագիր,  
Որ զէպ երկինք կ'ուզզէ անիթծ աղօթքն իր  
Գութէ հայցեցի, արցունքներով մնխլնայ...:

Ո' վէկին, ո'վ կին, ո'վ լուսակերտ հրեշտակ,  
Սամսոնայաղթ ո'վ լարեցայ, Տալիլա,  
Արքայ մ'էի, հիմակ ստրուկ մը դարձայ,  
Կամ պըսակէ՛, կամ սպաննէ՛ գահիդ տակ:

## ՄՈՂՈՔԻՆ ՈՂԶԱԿԷՁՆԵՐԸ

Զորա ծագերուդ մէջ, Տէր Զօ՛ր, կը շառաչէ խարազանն,  
Ու բիւր պատպաժ կ'որոտայ Զէքի Ներոնը գաղան,  
Կը բարձրանան սուր ձիչեր, կ'իջնէ արցունք յորդ, առա՛տէ  
Նոր խորայէլը կ'անցնի ան ապատէն կառավինատ:

Անթիւ Հայեր յօշստուած, Եփրատին վրայ կը լողան,  
Մանեակին մէջ մըթաստուեր կը մանանայ լուսնիկան,  
Ավլան ոյժ տույ ձեր սուրինա, հըրէշ մ'այսակէս կ'որոտայ  
Սըսորական Հայութեան վերջին զոհն ալ հոն կ'իջնայ...:

Գաղաններ գեռ չեն կըբցած Հայու արեամբ արբենալ,  
Միաբերան կը գոռան. «Պէտք չէ զբթալ ու մոռնալ,  
Հլլայ մանուկ, ալեւոր, երիտասարդ կամ պարման,  
Հա՛րկ է մեռնին շան նըման, հա՛րկ է մեռնին անպայման...»

\* \*

Որբատունէդ այս զիշեր ողբը այնքան կ'երկարի,  
Զոր կարելի չէ բանտել մէջն երգի կամ բընարի,  
Եւ Սատուածն իսկ անկարող, անկարող է կեղծել զայն,  
Ողբը՝ որ Հայը կ'ողբայ, մահուան առջեւ, մահածայն:

Արբատունիդ մէջ, երէկ, համբոյքներով գրուժան՝  
Սնապասին յափափուած՝ ողբերն այսօր՝ բիրա խուժանն  
Արբեցումով կը տանի զէպի վայրը ոճիրին,  
Որպէս զի փառքը կերտեն հայաջնջման վրձիսին:  
—«Զէնք, եսթաղան, պահ մը թող հանգըտանան, եղբայրներ,  
Ես հրձուանքի գերազոյն ծրբութիրովն եմ այրեր,  
Խապուրին մօտ քաւասուն Հայեր կապուած թեւ ի թեւ,  
Եղբարք, այլ բոցը միայն ըրաւ իմ սիրոցս թեթեւ:»

\* \*

Որբերուն ողբը այլ եւս լուռ արցոնքի էր փոխուած,  
Ու մանկական սիրակերէն կ'ելլէր աղօթք մ'առ Խասուած,  
Պաղատագին հայցելով օդնութիւնը երինային,  
Սնրիծ աղօթքը, աւազ, չ'յուզեց սիրոը եահվէին:  
Հըրէներն առնոց լրտելու լոցերն անոնց հոգերեկի,  
Կը կըրտակեն քարիւզով զերդ գալկացած չոր եղէզ...  
Հըրդեհ, հրբեհ, զիւագին, բոցերն են անռուն,  
Որոնք երկինք կը տանին անլուր անէծքը Հայուն...:

Բորենիներ բոցին շուրջ բոլորապար կը դառնան,  
Ճրւծրւանքն Հայ որբեցուն կարծելով հովը գարնան,  
Ու կը պարեն, կը պարեն, ու կը պարեն մինչեւ լոյս,  
Մինչեւ հուսկ կայծը մարի՝ զուտ խարոյին վժոխալայս...»

\* \*

Հաղարաւոր որբերուն մոխիթէերուն վըբայ որբ՝  
Կշտահայր Մայր մը կուլայ արցունքներով եղբարորը...:

## Ռ Ա Զ Մ Ե Բ Գ

Ոտքի, Հայե՛ր, Հայե՛ր, ոտքի,  
Հայ գիւցազնի ուուրով վայլուն  
Ազգին կեանքը զահենք կանգուն,  
Ուորի՛ Հայեր, Հայե՛ր, ոտքի՛:  
Երկինք, երկիր, գաշտ, անապատ,  
Թող սղջունեն Հայը ազատ:  
Վահագնօրէն, օն, խոյտանք  
Սուրերով մերկ, կուրծքով հրպարա,  
Հայուհիներ, սրբուեց՛ք վարդ,  
Մարտիհիներուն ճականին գրգուանք:  
Բլանք, Հայեր, մէյմէկ տիւան,  
Գոչենք, կեցցէ Մեծն Հայաստան:  
Օն, Հայորդիք, յառաջ, յառաջ,  
Փառքը արևամբ ծօնենք երկրին,  
Մեր արիւնով խըլենք զափնին,  
Մընանք աննենդ, պարաւանաչ:  
Թող սկիւճով շեփորն Հայուն  
Որձագանգէ հուր, յաղթութիւն:  
Ամպիրն համայն մարենք, Հայեր,  
Որ արշալոյս մէ շուշուայ  
Եւ զայ արեւը հրբաշեայ  
Ազտարե՛ր, անկախարեր...»:

Պատւով ինանք հոն նահատակ,  
Հայեկան զըրօշ մեղի պատանք:

## ԱՆՁՐԵՒՈՏ ԳԻՇԵՐ

Բանասեղծ-հոգի՝

ՕՐ. ԱՐԱՔՈՒ ՊԵՏԻԿԵԱՆՀԻՅ

Չըմեռուան ցուրտ գիշերին մէջը խաւար  
Կ'երդէ անձրեւն իր վշտերզը անդադար,  
Ու իմ հոգիս իր ողբերդին ունկրնդիր  
Վանդակին մէջ կը հեծկլուայ անյարիր :

Ժամացոյցը ժամին հնչեց տամներկու,  
Կէս գիշեր է և արշալոյն է հեռու,  
Հովը դուռիս առջեւ զերդ շուն կը հաջէ,  
Եւ անձրեւոտ գիշերն հոգիս կը տանջէ :

Կ'երդէ անձրեւն իր վշտերզը անդադար,  
Կուլայ հոգիս անձրեւահար, վշտահար.  
Ա'խ, անձրեւոտ գիշերն հոգիս կը տանջէ,  
Պիտ' ով արդեօք արշալոյսին դիս կանչէ :

## ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ

Ն. Ա. Ռ Ի Ն Ս. Ռ Զ Ե Խ

ՏԵ՛ս, կը կարդամ անտիպ տաղերըդ սոկեայ,  
Ո՞վ ուրբ վարպետ, մագաղաթէ ճակախդ վրայ,  
Զանոնք սրբախս մէջ կ'արտազեմ, որպէս զի  
Թուիչքն երգերուդ արխւիս մէջը սուղի:

ՏԵ՛ս, կը կարդամ զոյգ մ'աչքերդ ալ կիսաշիլ,  
Որոնցմէ մին ունի նայուածք մ'երկնարիլ,  
Որ կը նայի անմահութեան մ'արքենի,  
Իսկ միւս աչքդ ալ զուր մը մահուան կը նայի:

Առաքեալի այս ինչ տեսք է պաշտելի,  
Զոյգ մ'հրեշտակ միայն շուրջըդ կը պակսի:  
Կարծես դէմքդ է թարգմանութիւնն հանձարիդ:  
Ա'խ, քանիօն քաղցը է դէմքըդ անժըլիտ:

Գեղեցիկ Սիրտ, գեղեցկացուց մահը քեզ,  
Եթէ չըրաւ, փոյթ մի՛ ըներ, զի արդ, տե՛ս,  
Գեղեցկօրէն վերածնուած եւ, վարպե՛տ,  
Թուշ է կանգնած քերթող մը նոր, սիրաւէ՛ք:

Հոգի առած քու Ոգիէդ հոգեւոտ,  
Մականունով միացեր է՛ք ան ու զու,  
Եւ քեզ առող Սըրբուհիները հիմակ  
Նոր քերթողին համար կուլան գրէնահակ:

Յ Ա Տ Ս Յ

Ո՞վ իմ հոգիս , ո՞վ ճամբորդը մութերուն ,  
Անվերադարձ՝ դուն սրլացի՛ր միշտ հեռուն . . . :

Հո՞ն , ո՞վ հոգիս , պիտի հագնիս ծիրանի ,  
Վերածնիս պիտի վիշտէն դուն անվիշտ ,  
Ծարաւահիւծ շրթներդ լմակն պիտի միշտ  
Նեկտարը , կոյս ստիւքներէն հոլոմնի . . . :

Դուն հոս որբ մ'ես , բայց հոնչ հեռուն , քեզ համար ,  
Քանի՛ կոյսեր , քոնի՛ սիրաեր , քանի՛ մայր ,  
Կաթնածարաւ մանկան մը պէս անդադար  
Քեզ կը կանչեն , արցունքներով անհամար . . . :

Ո՞վ իմ հոգիս , ո՞վ ճամբորդը մութերուն ,  
Անվերադարձ՝ դուն սրլացի՛ր միշտ հեռուն . . . :

Ա Ն Կ Ա Ր Ե Լ Ի Ն

Նորէն շրջարշը սուդին  
Նետեց Աստուած երկրիս վրայ ,  
Ախ , պրտիս մէջ անձկագին  
Ծերուկ արքայ մը կուլայ . . .

Ու թագուհին դաշնակին  
Վրայ կ'արտապրէ անխորնայ  
Վիշտերը ծեր արքային ,  
Դաշնակն այսպէս կը հեւ այ . . .

— «Բոյնդ են քանդեր , չունիս բոյն ,  
Ա՛լ թոյն րմպէ՛ , հոգիս , թոյն ,  
Բեկո՛րդ յետին , հէ՛ք մարդուն . . . »

Արձագանդն իր կիսամար  
Կ'րոէ . — Թշուա՛ռ , կեսնքդ ա՛լ դուն  
Կերտել , քանդել չես կրտնար . . . :

## ՄԵՐԺԷՇ, ԲԱՅՅ ՄԻ՛ ԳԹԱՐ

Գութբդ անէծք մ'է , ո'վ քոյր ,  
Որ զօրաւոր է շանթէն ,  
Վարդերդ ա'լ ինձ չեն տար բոյր ,  
Փուշերդ հոգիս կը քանդեն :  
  
Գութի համբոյրդ բաշխէ դուռ  
Կոյրին , որբին , անոքին ,  
Մի՛ կարծեր սիրալս անտուն ,  
Կի՞ն , մուրիկ չէ իմ հոգին :  
  
Հըրաշակերտ մ'իսկ ըլլաս ,  
Համեսորէն մօտեցիր ,  
Թող ըլլայ սիրարդ լուտաս ,  
Որ ըլլայ սէրըս անծիր :  
  
Կը իսեղեմ սէրը սըրտիս  
Ու արցունքս ալ աչքիս մէջ ,  
Բաւ է որ դո՛ւն չի ժըալիս ,  
Զերդ ապառաժ մինչեւ վերջ :  
Թող կեանքն ըլլայ ինծի թոյն ,  
Ես ցըմբաւը կ'ըմպեմ զայն ,  
Թո՛ղ ըլլայ սէրըս անբոյն ,  
Չըստրկանա՛մ ես միայն :

## ՈՒՇԵ

Տէ՛ր , թէ լոյսով իսկ ողողել ուզես զիս՝  
Պարզեւելով անապատիս ովասիս . . .  
Եւ բիւր վէրքէս ուզես բուժել զիս յաւէտ ,  
Վերականգնել նոր յոյսերով՝ կենսաւէտ ,  
Լըսէ՛ , լըսէ՛ . . .  
  
Կեանքէն այնքա՞ն եմ յոդնած ,  
Սեղաններէն , ա'խ , եմ այնքա՞ն մերժըւած ,  
Ո'վ Եհովէ , չոր տերեւին պէս աշնան  
Զիս նետեցիր փոսի մը մէջ աննըշան . . .  
Ա'լ ապրելու տենչըս ի սպա՛ռ մահացաւ ,  
Զի չունեցայ ա'խ , ե'ս , վայրկեան մ'իսկ անցաւ ,  
Տէ՛ր , խութէ խութ ճակտիս պըսակ մը փուշէ  
Փշունցայ , օգնութիւնըդ՝ ա'լ ուշ է . . .  
Դո՛ւն , աանջանքիս մօս , ծիծաղով մը զըշիսմ . . .  
Հեղնեցիր զիս , իսկ ա'յժմ ես քեզ՝ կը մերժեմ . . . :

## ՈՒՆԱՅՆԻՆ ՄԵԶ . . .

Ո՞վ ապագայց, երգերս արգելոք թեւիդ տակ  
Պիտի պահե՞ն գոյութիւնին բարունակ,  
Պիտի ապրի ըզգացումս ալ գարէ դա՞ր,  
Թէ պիտ'իշնանինձի ձուլուած սև հող վար...

Պիտի ըսե՞ն օր մէ՛ մարդիկ ուրատայոց.  
— Քերթողն անցաւ, թողլավ ետին արշալոյտ  
Արշալոյսին մէջ սոխակները կ'երգեն,  
Այդ սոխակներն երգչին անո՞յն երգերն են . . .

Եթէ ապրիս, ըսթերցողիս բոէ՛ Գուն,  
— Աշուղ մ'երան, թափառական ու անառան  
Լոդ չեն ասո՞ւք, վէ՛րք հն բոլոր, ոև՛ւ ծաղիկ  
Հէ՛ք քերթողին որ չունէր պահ մ'երան իկ . . .

Օ՛, ի՞նչ կ'ըսեմ ապագային սովորան,  
Քըսարս ինձ հետ պիտի իջնէ գերեզման,  
Մահուրնէս վերջ՝ թէ արձագանգ իսկ տայ ան  
Ունայնին մէջ գարձեալ մընամ պիտ'ունայն:

919





۱۵ ۲۰۰۷ ۹۴۶

17444

2013

